

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ՄԱՐԴԵՂՈՒԹԵԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Քրիստոնէութիւնը իր էութեան մէջ գտագաֆարաբանութիւն մը, իտէալ մը եւ կեանքի որոշ տեսակէտ մը ըլլաւէ աւելի, պարզ պատմական գէտք մը եւ բացառիկ երեւոյթ մըն է պատմութեան ընթացքին մէջ։ Ան կը սկսի Քրիստոսի Մարդկութեամբ և կը վերջանայ Անոր Յարութեամբ։ Մարգեղութիւնը Աստուծոյ մարզոց նկատմամբ ունիցած հետաքրքրութեան և սիրոյն արայայտութիւնն է Աստուծոյ Որդուոյն մարգկային բնութեան զգեցումը որպէսզի Քրիստոնորոգ զայն և միանչե իրեն, ինչպէս բանաձևուած է Յովհաննու Կաթոլիկեաց Ա. Թուղթին մէջ։ «Չորս մէջուաքն, որում ակնանատիս իսկ եղեաք, ընդ որ հայեցաք և ձեռք մեր շօշափեցին ի վերայ Բանին կենաց։ . . . Պատմեմք և ձեզ, զի և գուք հաղորդութիւն ունիցիք ընդ մեզ և մեր հաղորդութիւն իցէ ընդ Հօր և ընդ Որդուոյն քրուու Յիսուսի Քրչ քիստուին։

Այսպէս Մարգեղութիւնը Աստուծոյ միրոյն բխում է, մեծ և սբանչելի խորհուորդ մը, հետեւարա վեր մարգկային հասողութենէ, սակայն աստուծած արանական գիտութիւնը նկատի առած է միշտ այդ պատմական գէպքին մարգկային մտքի հասողութեան սահմանին մէջ պարփակուող մասը, իսկ անով ներկայացուող մեծ խորհուորդը ըմբռնուած է միայն մարգկային հաւատագի զօրութեամբ և հոգիի վերացումով որոնք յանախ վեր կը մնան մարգկային սահմանափակ միտքէն և կարուի չէ ներկայացնել զանոնք բառերու տարագումով։

Աստուծոյ Որդին տեւական սահմանափակումով և գերազոյն զոհուութեամբ խոնարկեցաւ օժանդակիլու մարգկութեան, Ան ամբողջութեամբ տոնելով մեր բնութիւնը որպէս միջոց իր ինքնայայնութեան, անցնելով մարգկային բոլոր դեմքին կարգական կամաց առաջական գործութեան մը, աստուծածային արդարութեան յաղթահակին թէ մարդուն ներքին կեանքի և թէ ընկերային կարգերու մէջ, հրեաներու օրէնքի ճգուումը մարդոց մէջ խորացոց քարոյականին կարեւորութիւնը, Քրիստոս այդ անհայւութիւններուն լրում է, ինչպէս յոյններու համար Աստուծոյ իմաստութիւնն է ան, այնպէս հրեաներու համար Աստուծոյ զօրութիւնը։

ուածային ներհայեցողութեամբ այլ իրապէս ապրի մարգկային փորձառութիւնը և այդ ձեւով կարելի ըլլայ մարգկային ըրոնութեան իրագործելու իր բնութենէն զերգերնական կեանք մը։

Մարդեղութիւնը մարգկային պատմութեան լրումն ու կատարելութիւնն է, ինչպէս կարելի է եղբակացնել Պօղոս Աստուծաբարելի սա խօսքերէն որի լրումն ժամանակաց առաջեաց Աստուծած զՈրդին իւր միածին որ եղեւ ի կողմէն է Հին կրօններու, իմաստաբարութիւնն և քաղաքակրթութեան պատմութեան մէջ կը նշմարուի Աստուծոյ առաջնորդութիւնը, ամբողջ պատմութիւնն անխմբան իր գալը. ձեւով մը իր յայտնութեան մարգարեւութիւնն է, գէպքերու զասաւորումը, մարգկային մտքի յառաջիկ մութիւնը ձգտում է մըն է գէպի Աստուծու առաջնորդութիւնը, ամբողջ պատմութիւնն անխմբան իր գալը. ձեւով մը իր յայտնութեան մարգարեւութիւնն է, գէպքերու զասաւորումը, մարգկային մտքի յառաջիկ մութիւնը ձգտում է մըն է գէպի Աստուծու ձգտումը իր զերագոյն նպատակն ու հաւաքար բարք պատուի մեջ անողեցաւ։ Բայց նկատմամբ իր զ որ այս ձախողակցն է այդ ուղղութեամբ, անտարակայու միտքը աստուծածին կանթեղն է մարգեղուն մէջ և գէպի Աստուծած անող ձգտումը իր զերագոյն նպատակն ու հաւաքար բարք պատուի մեջ անողեցաւ։ Բայց նկատմամբ իր զ որ այս ձախողակցն է որ յոյն քաղաքակրթութեան ընդունելու Քրիստոնք արպէս Բանն Աստուծոյ, այն ճշմարգութիւն նը որուն կը սպասէին. և յոյն մտքի նըրբութիւնը ծառայեց այդ ճշմարտութեան տարածման և բանաձեւումի համար ինչպէս հեթանու միտքը ձախողեցաւ այնպէս ալ հրեական օրինականութիւնը իրմէ ըսպատուած գերը չկատարեց, ան եւս ծառայեց օրպէսզի անոնք ակնկալեն աստուծային չնորդքի և զօրութեան յայտնութեան, այսպէս մինչ հեթանոսաք իմաստութիւն կը փնառէին և հրեայք նշան, այսինքն երեւումը զօրութեան մը, աստուծածային արդարութեան յաղթահակին թէ մարդուն ներքին կեանքի և թէ ընկերային կարգերու մէջ, հրեաներու օրէնքի ճգուումը մարդոց մէջ խորացոց քարոյականին կարեւորութիւնը, Քրիստոս այդ անհայւութիւններուն լրում է, ինչպէս յոյններու համար Աստուծոյ իմաստութիւնն է ան, այնպէս հրեաներու համար Աստուծոյ զօրութիւնը։

Քրիստոնէութիւնը ճշմարիտ և բացար-

ձակ կրտնքն է վասնզի ան կատարելապէս կ'իրականացնէ կրօնքին մեծագոյն նըպատակը, Աստուծոյ և մարդուն միութիւնը, մարդեղութեան դէպքը Աստուծոյ և մարդուն բացարձակ միութիւնն է որ ի յայտ կը բերէ:

Հետեւ աբար Մարդեղութիւնը Աստուծոյ կողմէ ծրագրում միջոց մըն է մարդուն վերանորոգման և կատարելագումման համար: Վասնզի ան կը յայտնէ մարդուն վախճանը, և կը ներուծէ մարդուն մէջ նոր ուժ մը, մարդուն հոգեկանութեան գիտակցութիւնը, բարոյակուս ուժի զօրութիւնը և ամրող տիեզերի պատմութեան մէջ հոգիկան և բարոյական զօրութեան մը ներարկում է որպէս միջոց վերականգնում միւնքի ապագակը Մարդեղութիւնը բարոյական կող մըն է մարդուն իրագործելու իր կոչումը: Ոչ մէկ բան կրնայ այնքան զօրացնել մեր յայսը որքան Աստուծոյ սիրոյն արտայատառութիւնը մեր նկատմամբ, Մարդեղութիւնը որպէս Աստուծոյ սիրոյն զըրաւական կը խօսի մեր խթճմանքին և կը զօրացնէ մեր կամքը: Քրիստոս կը խօսի մարդկութեան որպէս բարեկամ, որպէս տառապակից և բախտակից և այգպիսով մեզի կը ճանչցնէ Աստուծոյ նպատակը:

Մարդեղութեան գերափոյն նպատակը Աստուծոյ յայտնութիւնն է, բնութեան մէջ աստիճանաբար ինքզինքը ճանչցնելէ ետք Աստուծած խօսեցաւ մարդուն իր Որդուոյն միջոցաւ Տարակոյս չկայ թէ Աստուծած կը յայտնուի բնութեան մէջ, քիչեր միայն կրնան ուրանալ այս պարագան, բնութիւնը իր օրէնքներովն ու իր կորդու սարքովը կը պարտադրէ մեզ Աստուծած ըմբռնել իրեւ անձնաւորեալ գոյութիւնը, բայց միայն բնութեան յայտնութիւնը անբարար պիտի ըլլար Աստուծած ամրող ջութեամբ ճանչնալու, բնութեան գասը առանց ուրուցչի գաս մը պիտի ըլլար, և անհասկնալի ու կրօնքը առանց յայտնութեան փիլսոփայութենէ տարբեր բան մը պիտի ըլլար: Բնութեան մէջ կը յայտնուի Աստուծոյ զօրութիւնը ու իմաստութիւնը: Մարդեղութեան մէջ իր սէրը, մարդկայնութիւնը եւ հայրութիւնը: Կատարեալ ճանաչողութիւնը, ծանօթութեամբ և գործակցութեամբ կ'ըլլայ մինչեւ որ Աստուծած մեզի բնութեանակից կ գործակից չըլլար

անկարելի պիտի ըլլար անոր կատարեալ ճանաչողութիւնը:

Քրիստով կեանքին մէջ խտացած է ամբողջ տիեզերքի և մասնաւորաբար մարդուն պատմութիւնը, առանց այս կեանքին անորոշ և անսույց է մարդուն վախճաննը: Մարդիկ ունկին փորձառութիւնը ծնունդն էն, ապրելուն և մահուան, անէկ անզին կային միայն իմաստափրական հայեցողութիւն և անկատար յայտնութեամբ կրօններու տառութեանց պարզ բանաձեւմներ որինք ոչ մէկ ձեռվագ կը գոհացնէին մաքի և մասնաւոնդ հոգիի պահանջները Մարդկութեան գէպքը պատմութեան մէջ մոցուց նաեւ մարդուն յիտ մահու կեանքի մը փորձառութիւնը: Մարդը պէտք է գիտնար իր ճակատագրին ամրող ջութիւնը և ասիկու կարելի կ'ըլլար միայն Մարդեղութեամբ:

Նախ քան Մարդեղութիւնը ինչպէս թերի էր մարդուն փորձառութիւնը իր զախճանին նկատմամբ, այնպէս ալ անկատար էր իր ծանօթութիւնը Աստուծոյ նկարագրին վերաբերմամբ: Մարդեղութեամբ Աստուծած իր ամրող ջութեամբ ճանաչուեցաւ մարդու: Քրիստոսի կեանքը Աստուծոյ նկարագրին կատարեալ յայտնութիւնը եղաւ: Մարդկային սահմանափակչ չափանիշիրով չենք կրնար կատարելապէս անձնաւորեալ էակ մը ճանչնալ առանց զայն տեսնելու, լսելու և գործակցելու անոր: Մարդկութեան մեծ գէպքն էր որ կարելի ըրւա մարդուց տեսնելու, լսելու զԱստուծած և գործակցելու Անոր, զԱստուծած կարելի կատարելութեամբ ճանչնալու: Մարդեղութիւնը Աստուծոյ և մարդուց փոխագրձ ծանօթութիւնն ու միութիւնն է: Մարդուն Աստուծոյ մասին ճշգրիտ ու կատարեալ ծանօթութիւնը կրօնքին բարձրագոյն նպատակն է և Մարդեղութեամբ այդ կատարեալ կրօնքը արուեցաւ մարդուն:

Արդ Մարդեղութեամբ մարդուն աբրւեցաւ իր զախճանին գիտակցութիւնը և Աստուծոյ նկարագրին կատարեալ ծանօթութիւնը: Արկու անհրաժեշտ պայմաններ և մզիչ ուժքը մարդուն հոգեկան յառաջնութեան և կատարելագործման համար: Սակայն ասունք անզօր պիտի մնան ու պիտի չկարենան ներգործել եթէ անոնք:

ՀՀանդիպին հոգիին մեծ և տարրական պահանջներուն, այսինքն մարդուն արարչէն կախում ունենալու գիտակցութեան մշակուած խզնմուանքի մը թելագրանքին, անամութեան յոյսին և մեղքին ու անկէ աւագատուելու գիտակցութեանը։ Առանց այս բնական և մեծ պահանջներուն որոնք մարդուն հոգեկանութեան հաւասարիքն են, Մարգեղութիւնը ի յառաջագոււնէ անհաւատիքի գէպք մը կը գառնոյ։ Այդ գիտակցութենէն պարպուած անհատի մը համար պատմութեան ընթացքէն դուրս կը հանուի մարդուն կետնիքի ամբողջութիւնը և տիեզերի գոյութեան իմաստը լուսաբանող պատմութեան ամենէն յատկանշական եւ բացառիկ գէպքը։ Ու այդպիսով կը սահմանափակուին կետնիքն ու անոր կտպուած բոլոր հոգեկան եւ բարոյական արժէքը։ Մարգը հոգիէ եւ համագոյքը հոգեկանութենէ կը պարպուին ու կը գառնան նիւթապաշտութեան, այսինքն, նեղ, ժամանակաւոր ու անխօսել կետնիքն մը։

«Ես եկի զի կետն ունիցիք և առաւել եւս ունիցիք։ Անոր գալուստը երկարաձգումն է կետնիքն, դէպի յաւիտենականութիւն, եւ շաղկապումը անձնաւորեալ հոգիին իր անսպառ աղբիւրին։

Ս. Վ.



## ԺԱՆՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ

\* \*

Բնարան չունին այս տողերը, սկսող տարին ինքնարերար կը գիմաւորէ նըման պէտք մը իրաւամբ ըսուած է թէ Աստուած ինքինքը կը ճանչնայ ստեղծելով, այսինքն ինքինքը ըլլալով։ Մենք այս ատեն յաղթահարած կ'ըլլանք, քակերի անցաւորին կնիքը, երբ կը յաջողինք զմեզ նորոգել։ Թերեւս ամենէն ընդարձակ բառը բոլոր արարքները բնորոշող։ Մինին ու մեռնիլը փիմիփիմու երեսնիր են Մէկ ու Մէծ թեւելոյթի մը զոր սխալ չէ թերես յաւիտենական նորոգում անուանել իրը աւելի արգիտական և իրաւ անդրագարձ մը յախենական վերադաշն (նիշէ)։

Մեռնելու և մանաւանդ ծնելու արարքները մէկ մէկ բեւեռներ կը գառնան, որոնց թեւերին կախուած են մեր կետնիք կազմող ժամանակի միւս մեծ կտորները։ Մանուան տօնն է Զատիկը, զոր քրիստոնեայ եկեղեցին վերածած է, Յարութեան կերպարանին տակ, յաւերժական ծնունդի նորհրդանշին։ Մեռնելը մեկնակէտն խկէ այս շաղկափարաբանութեան։

Նոր Տարին ժամանակի հասկացողութիւն մը, հանգրուան մըն է, որուն իւրաքանչիւր վայրկեանը կտոր մը յաւիտենականութիւն է՝ թէ լեցուի մեր կետնիքն և իրագործումներէն։ Սակայն ժամանակը անրողանդակ գաղափար պիտի մնար առանց Միտրին որ հոս կը նշանակէ բոլոր ապրումներու անչափելի վարդապետութիւններու գումարը, այն չափով որով յաջողուած է անոնց Մէծ գաղանիքէն քիչ մը բան սեւեռել։ Ձենք յաւակնիր հաստատելու թէ միտքը լուծած է երկինքը, կետնիքն խորագոյն իրականութիւնը. բայց կը հաւաւանք թէ գաղտնիքներու այդ անգունդէն խորչիկներ ինկած են մեր սեւեռմին։

\* \*

Կետնիքը երկու բաժին ունի, կրկնուող բաժինը, և նորոգուող մասը։ Այս վերջինն